

Дніпро Університет

Уральськ

891.99

4-78



ՀՈՒԹԵՐ ԿՈՐԿՈՏԵԱՆ

# ՀՐԵԴԱՆ ԵՐԳԵՐ

ՔԵՐՑՈՒԱԾՆԵՐ

(1915—1917)

Ա.Ա.ԶԻՒ ՇԱ.Բ.Ք



ՏՊԱԳՐԱԽԹԻՒՆ «ՀԱՅԿ»  
ՆԻՒ ԵՈՐՔ

1918

891.99

891.99  
4-78

ՀՈՒԹԵՐ ԿՈՐԿՈՏԵԱՆ

ՀՐԵՂԵՆ ԵՐԳԵՐ

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔ

(1915—1917)

Հրեղուն




ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՅԿ»  
ՆԻԽ ԵՌՈՔ  
1918

Copyright by Luther Gorgodian  
1918, New York, N. Y.

Ամէն իրաւունք վերապահուած է Հեղինակին



4948-30



### ՔԵՐԹՈՂԻՆ ԶՈՆԸ

Իմ Մեծանուն հայրենիխ...

Քու զինջ երկինքիդ ջերմ ու պայծառ արեւը զիս մեծցուց երիսի  
ուռինազարդ ափերուն վրայ...

Պատասի էի, երբ մշկահու այգիներուդ երազին մէջ իմ պար-  
մանի երազներու կը նիրեկին, ինչպէս ցորեանին հատիկները գաղչ  
ու բեղմնաւոր հողերու ծոցին:

Բարեկ՝ անհաւալոյս մեռան աննոնք, ինչպէս քու անհանելի ար-  
աւալոյներդ Հայ Ազխարին, երբ պատուհասի ամպը իր կործանիչ  
օանիքերով ողողեց Հայկան գեղեցկատն բուրաստանները: Ես որք  
մը և մ այժմ, Ասոռումէս ու մարդերէն կողպապուած, դողդոչ  
մատութերուս տակ կարմիր ֆնար մը ունիմ միայն, որ սեւ օր մը  
մայրական ողորմած ձեռքը մախաղիս մէջ դրաւ իր սրտին հետ,  
երբ քու արեգակէդ կը բաժնուէի:

Ներէ՛ ինձի, երբ այսօր գերազոյն վիշտիդ կը մօտենամ կոտրած  
ֆնարովս, աւերակներուդ բորբ հոգին դիւցազմերգելու... երբ կը  
ծնբադրեմ զնիերուդ բրգածն զանկերուն առջեւ սունդագործ ու-  
ժին ժեփորք հեշեցնել ինդրուած անյոնլ մը... Ներէ՛, երբ տա-  
ռապանքիդ վեհուրինը ֆնարերգել՝ եւ սպաւոր հոգիիդ ահաւո՞ր  
եղեանը նուազել չը կարենամ... Ներէ՛, երէ երգերուս այս փոք-  
րիկ մատենն ալ լուսարուին ու խրլխն նակատիդ դափնի մը հիւ-  
սեւու արժէքը չումնենայ... բոլ արինաստ հողերուդ պաղառամեժին  
մէջ, վաղուայ երշանիկ օրերու Յոյսին երազովը փուշանայ...

Իմ ժամանուած Հայրենիխ...

Նոյ. 20, 1917

ՀՈՒԹԵՐ ԿՈՐԿՈՏԵԱՆ

ԻՐ «ՀՐԵՂԵՆ ԵՐԳԵՐ»ՈՒՆ ՄԷՋ

Վարպետներու հանդէպ զգացուած խորունկ ակնածանքի մը  
երերուն, դեղեւկոտ քայլերովն է որ այս նորընծայ բանաստեղծը  
կ'ըսէ իր մուտքը հայ քերթողութեան սահմաններէն ներս, ուր  
հուժկու Սիամանթօն, քնքուչ Մեծարենցը, զգայնիկ Սեւակն ու  
այլ տաղանդաւոր քերթողներ իրենց ակնախտիդ լոյսն են սփռեր,  
եւ ուր արուեստին անթերի շունչովը օծուն Վարուժան համաշխար-  
հային հաճառակ արժանի իր արգիխափայլ հանճարն է նշուղիր:

Հայ բանաստեղծներու վերջին սերունդը սողեղծագործող ուժի  
այնախի յայտնութիւններ ըրաւ, որ ցեղը անոնց քերթուածներուն  
մէջէն լսել կարծեց հեթանոսական հին, հին դարերու մեղեղիները  
ազու Գողթան բաժըլինները յարեան յանկարծ մոխիրներու մէջէն  
եւ պատճական նոր զըրուագները, հիներու պատճուճանով զգեց-  
ուած, վերադարձ մը ընել տուին մեղի դէպի կորովի օրերն անցեա-  
լին: Յեղափոխականին քարոզած ուազմի ողին մարմնացաւ անոնց  
քերթուածներուն մէջ, եւ ցեղը կենդանացաւ, աղնուացաւ, մեծ-  
ցաւ, ուժովցաւ: Այդ սերունդը, առանց տոկմաներու մեւաւորման,  
հիմնեց իր գպրոց՝ որուն հետեւող մը եղած է նաեւ Լութեր կոր-  
կոտեան:

Հերեէն Երգերու հեղինակը հարազատ զաւակն է այն ցեղին՝  
որուն զլիուն վերեւ «Հազար տարի է եւ մինչեւ այսօր» հազարդը-  
խանի հրէն է բուներ: Այդ հրէնը դարեր դարերով Տառապանքն  
է թխսեր, ու նոյն այդ թխսումին պատճառով է որ մինչեւ այսօր  
ալ, մեր քոյրերն ու մանուկները, Բարձր հայքին մինչեւ Սիւրիոյ  
անապատները, Գողդոթայէ Գողդոթա կը քչուին: Ու համանա-  
տարած այս թշուառութիւնն է արդէն որ տուն տուեր է մեր բա-  
նաստեղծին երկնելու իր տաղերը՝ որոնց մէջ արդարեւ հայ սիրտն

«Բանաստեղծութիւնը, կ'ըսէ Մարք Անտրէ, քոյրն է վիշտին:

Տառապող ու լացող ամէն անհատ բանաստեղծ է. ամէն արցունք քերթուած մըն է, եւ ամէն սիրա՝ բանաստեղծութիւն մը:

Իրաւ է որ Տառապանքը ամենաուժեղ ազդակներէն մէկն է քերթողական կալուածին, բայց անիկա ստեղծագործող, ձեւակերպող, կազմաւորող շունչին զուրկ պիտի ըլլար լաւէա, եթէ ըլնկերանար իրէն իրերը դեղէցկօրէն արտայացնելու արուեստը: Ու հոս է որ տառապող բանաստեղծը. կ'անջատուի տառապող հասարակութեանէ:

Կորկուեանի մէջ բանաստեղծութիւնը եղած է կիրք մը՝ որով հրճուած է ինքը, եւ որով աարուած է արտագրելու կտորներ՝ որոնց մէջ զդացումները ոչ միայն փոխանցիկ են, ալլ եւ բորբ: Հրեղէն նրգերու այս ասածին շարքին մէջ անիկա մէկդի թողած է անհատի իր սէրերն ու ատելութիւնները, ու իր քնարին վրաչ հնչեցուցեր է միայն այն թօնը՝ որ հասարակութեանն է, հանրութեանը, Հայունը:

Իր նախերգանքը, որ բաւական երկար շարան մըն է Թողէք Սիրեմներու, յստակօրէն կը պարզէ իր այսօրի գաւառանքը.— անիկա պաշտամունքն ունի սուրբին, եւ իրեն համար չիկաց տւելի տըխուր նուազ մը շոփենական քան «Ճեղեղին մահարներուն մեր աւեր»: Իրեւ մարդ, անսպայման որ զդացած է գիրթանքը աղուոր աշքերուն, բայց ինչպէս երգել այն անուշ նայուածքները, երբ հայ որբուհներու աչքին մէջ արցունքն է սառեր. եւ եթէ կալ կոյս մը՝ որուն առջեւ ծունք պիտի զնէր ինքը, ատեկա պիտի ըլլար սոսկ Շի սէր նոր մարդուն»: Օ՛, ալլ նոր մարդը..., սա դաշնան մարդէն վեր, մարդը աստուածատիպ, զոր գարերով երազեց աշխարհ ու գեռ կ'երազէ....:

Այս բանաստեղծը չէ անոնցմէ որոնք կարեկցութեան ու սուզի արցունք մը ունին սոսկ չարչարուած ցեղին համար. անիկա, ընդհակառակը, հաւատաւոր մըն է ցեղին կենսունակ, ուժեղ, անձեռ սովին: Ճեղնական ժախտով մըն է որ կը զիտէ գաճաճի այն շարժումները՝ որով թշնամին կը նդնի ճառագալթները մարել մէկ շունչով, արեւները կործանել մէկ հարուածով եւ «մըրիկը սանձել իր խօլ թափին մէջ»:

Տառապանքը չի ճեղկացներ զինքը, ու անիկա ճշգրաօրէն պատկերացուած աւերներու մէջն ոստում մը կ'ընէ յանկարծ դէպի վրէժը փրկարար, որով առողորուած կը գտնէ նաեւ հայ մամիկը պատկերացուած Վերջին նամալըին մէջ: Ազատութեան ճանապարհը մուխերուն մէջն է թաղուած. զայն ողջունել կարենա-

լու համար շատերը պիտի մահանան. ատիկա վճիռն է անողոք. պէտք է պիտնալ սակայն որ

Խնչ հետամի է բազուքեան մէջ մահանալ

Ու պատմենուի նառագայրովն Արեւին:

ատիկա լուսաւոր հաւատքն է բոլոր ճշմարիտ մարտիկներուն. բայց ցեղը ունի նաեւ իր սարկութիւնները՝ որոնք մշտնջենապէս կեանքին կառչելու միակ ու տիրական բաղձանքը կը սուցանեն իրենց մէջ. ատանկներու համար անհրաժեշտ է աղաղակել —

Ի պատիւ ուժին մեհեան կանգնեցէք  
Դուք որ հաւատենով ողջ մեռածներ էք:

Աստուածներու պէս ապրելու համար

Ի պատիւ ուժին արիւն քափեցէք

Դուք որ գարօրէն լոկ սողալ գիտէք:

Առանձնապէս լիշտակութեան արժանի է Անօգուտ Աւետումներ խորագիրով քերթուած՝ ուր յանուն Յիսուսի Ծննդեան ցողուած շուայլ լիշտագումներու ծառ ճշգրտուէն նկատուած են նաեւ անոնք որ զդուածներն են բազդին, եւ որոնց շրթունքները դատապարուած են յաւէտ չաննելու համը իրենց շուրջող ճոխութիւններուն: Տնանկներ կան այն տեղ պատառ մը Հացի կարօսա քաշով, եւ մանուկներ որ կը հիւծին տակաւ գիրենք հետապնդող սովի ուրուականէն: Իրապէս, ի՞նչ օգուտ Աստուած-Մարդուն աւետած եղբարութեան, արգարութեան ու խաղաղութեան աղաղակներէն, երբ մարդիկ կը լուսուն զիրար, եւ արիւնը ուղիորդէն կը հոսի նոյն խոկ տաճարներէն ներս...: Իրեւու այս կացութեան հանդէպ բանաստեղծը ի՞նչքան գեղեցկօրէն լիացած է այն կոչը՝ որ ուղղուած է քիսատոնեաչ հայ բնականներու ուժացեալ սերունդին, որը պէտք ունի մկրտուելու ցեղին արիւնովը, որպէս զի «միաքը ծեւ մը տանէ ու հոգին՝ կորով»:

Կորկուեանի միտքին վրաչ հայ չափական զուժեղ ազդեցութիւն մըն է գործեր գիւցակներու փառքը, այնպէս որ, անիկա իր ծնողական սէրին մէջն անդամ, ֆնքուշ բառերու եւ փափուկ զդացումներու կողքին, կը զնէ նաեւ խրոխ չեշտը գիւցագուններու: Իր հոգեհատոր զաւկին, Պերճուհին, ուղղած դողտրիկ քերթուածին մէջ սապէս կ'արտայատուի ինքը —

Ներսը մահիդ մէջ համդարտիկ կը նիրիես,  
Գրկած ծոցիդ մէջ մանկուրիւն իմ անցեալ

Եւ կոպերուդ հրացին տակ լուսագէս  
Կը պահես լուս նկարն հոգւոյս սիրահալ.

Կը մօտենամ սուրբ հաւատքով երջանիկ  
Օրօրոցիդ, ձեռքը պսակ մը բռնած,  
Օրինութեանս հետ Եւ այս պսակն, լոյս նակտիդ,  
Երբ օր մ'ըլլաս դիւցազնուիի մ'աննուան:

Հրեղէն Երգերու ամենաուժեղ կտորներէն մէկն է Դատակնի-  
քը՝ որով կը փակուի գերքը, բանաստեղծը իր հոգիին մէջ կուտ-  
ուած ամբողջ մաղճն է թափեր հոն, Հանդէպ մանկոլեան այն ան-  
բարոյ ցեղին՝ որուն վաւաշոտ զաւակները միշտ ալ հայհոյած են  
լոյսին դէմ ու քաղաքակըրթութեան: Անոնք պղծած են իրենց ձեռ-  
քերը արիւնովը հայ ծաղիկ երիտասարդութեան՝ որուն արեւը  
կարծած են խաւարացնել, անդիտանալով որ փրփրացուզ այդ ա-  
րիւններուն մէջ կառուցուած «մեծազօր կալսրութիւնը՝ անդեկա-  
վար նաւու ծը պէս՝ իրաւոնքի կրանիդ սեպ ժայռերուն պիտ  
չախուի, եւ արքայանիսա հին ոստանը պիտի վլչի հիմոնքէն...»:  
Գեղեցիկ մարգարէութեան մը շունչը բերող այս քերթուածը ուժ  
մըն է ինքնին, որուն տիրապետութեանը տակ ընթերցողը պիտի  
ուզէր յամենալ վայրկեաններով: Հայ սիրաերու մէջ զարեր ամբողջ  
անուցուած միակ բաղմանքի մը զօրաւոր արձականդն է այն, որ ներ-  
կայ տաղնապալի օրերուն մէջ փայտայուած երազի մը նման կը  
ծաղկի մեր հոգիին ամայութեանը վրայ:

Խ'ոչքան երջանկարնը պիտի ըլլար իրականացումը Հրեղէն Եր-  
գերու ներկայ շարքին մէջ պարզուած գեղեցիկ երազներուն, որոնց  
կ'սպասենք որ յաջորդեն նոր մեղեղիներ աւելի եւս զեղուն կեան-  
քին խանդոս բարախումովն ու արուեստին ներշնչիչ կատարելու-  
թիւնովը:

#### ՅՈՎՀ. ԱՒԱԳԵԱՆ

## ԱՂՕԹՔ ՄՈՒՍԱՅԻՆ

Մքնաղին ծառերուն տակ կ'սպասեմ  
Երեւումիդ, եւ յայտնուրեանդ ո'վ Մուսայ,  
Կամբեղիս լոյսն է մարմըրուն, եւ ես եմ  
Ցետին ժերբող՝ վիշոք ցեղին գերակայ։

Դուն հրեղէն խօսքը զըրէ միջոցին,  
Ու այերին լոռուրեան մէջ առտուան,  
Եւ առտուան լոյսերուն հետ առանձին  
Կարդամ ողիդ, եւ տեսիովդ արքենամ։

Որպէս զի նոր ցեղն ստեղծեմ քու ունչէդ,  
Ու քընարիս լարերը խո՛ր սարսրուան...  
Բնմուած նոր երկումիդ մը արփաւէտ...

Եւ մեզ ծաղրող պարապն անհո՛ւն խաւարէ,  
Լենայ էկնող նառագայթով ոսկեման,  
Եւ խօսսու էկ թագմին խարոյկը վառէ...,

## ՆԱԽԵՐԳԱՆՔ

ԱՆՈՂՈՔ ԱՍՏՈՒԱԾՆԵՐՈՒՆ

Թողէ՛ֆ սիրեմ...  
Երկսայրի սուրն հերոսին  
Որ կը փայլի արեւին պէս առտուան,  
Ու ամպրոպներ եւ կայծակներ է հազեր,  
Եւ բանալին ազատուրեան եղեմին.  
Կոփուած է իր մերկ իրամէն արիւնոտ...  
Թողէ՛ֆ սիրեմ...

Թողէ՛ֆ սիրեմ...  
Շոփենական նուազներն,  
Եւ մեղեղին տանարմերուն մեր աւեր,  
Հունչը փողին դաւուրուն վրայ կըրիւին,  
Թախծառ դողանչը մահերգող զանգակին,  
Զայսն բողոքող արիւներու ջրվէժին...  
Թողէ՛ֆ սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Հիմ աստուածները մեռած,  
Արեւապատ հերանու Հիմ Հայուրեան,  
Բազիններու շառ կրակներն սրբօծուն,  
Հուրբն արեւիմ՝ կենդամուրիւն ներեմչող  
Եւ լճակի ուռիմներուն վրայ կախուած  
Լիալուսինն որպէս աղջիկն յաւերժին...  
Թողէ՛ք սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Լոյսը, լոյսը, բորբ հոգին  
Տիեզերքին ու բովանդակ մարդկուրեան,  
Տարտարուը ձեւակերպող լոյսը կըր,  
Լոյսը — նեկտարն աստուածներուն երշանիկ,  
Ու տրտմածոր շիջող լոյսերն հոգիին  
Թողէ՛ք սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Գեղեցկուրիւնն անբասիր,  
Եւ կենեղուտ արձաններու մերկ հոգին,  
Դարերու հիմ պերն կորողներն հոյաչէն,  
Զոր կերտած են բանուրական բազուկներ,  
Միենաններու քրմուիներն իրավարս,  
Որ սիրտին վրայ կեանքին խունկը կը ծխեն,  
Թողէ՛ք սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Գարունն զարբնող թնուրեան...  
Ուժը հողին ոսկի հասկերն ցորենին,  
Հովտաւուանն առուակներու եզերքին  
Միւռունարոյք զարունն մնուաս մազերուն,  
Որոնց բռվին մէջ Յիսուսն իսկ արտասուեց,  
Ու փախստեայ իմ զարուններս ալ անդար  
Թողէ՛ք սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Երկինքն անուս աչքերուն,  
Շիքն արցունքին որրուիիմ աչքին մէջ

— Յայտող կրա՛կ տառապամիքի հրդեհէն,  
Աչքերն որ միւս գաղտազողի կ'անձրեւն  
Սլորէն խարուած սիրոյ համար սրբենի  
Թողէ՛ք սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Անտառն անկոխ սրբուրեան  
Ուր որ կոխած չ'ըլլան ոտքեր վայրենի,  
Եւ կոյսն որուն երազեցի՛ յաւիտեան...  
Գեղաւարք խիտ բարտիններու ծոցին մէջ  
Քուն մտնէին իր հետ ի սէր նոր մարդուն,  
Անտառն անկոխ եւ կոյսն որուն կը բաղամ...  
Թողէ՛ք սիրեմ...

Թողէ՛ք սիրեմ...

Ինչո՞ւ սիրտին վրայ խանդոս  
Ցուրտ եղեամներ կը ցանէք, ու քայլերուն  
Արեւախոյզ վազքը խիզախ՝ կը կապտէք  
Ու կ'ապսաւք որ իմ երկունես վիծի,  
Ու, ո՞հ, ինչո՞ւ ով անողոք աստուածնե՛ր  
Կուզք որ վաղ ու ամյազուրդ մահանամ,  
Թողէ՛ք սիրեմ...

## ՅԵՂԻՆ ԶԱՅՆԸ

ՔԵՐԻՄԵՐՈՒ՝ ԱՆՄահ Յիշատակին

Մահակրաւէ՛ր Գողգոքայէ մը կ'ելլեմ,  
Փըսպատ, մուր, ուղիմերով եզերուած,  
Ես անիծեալ ուղեկորոյն նամբորդն եմ,  
Մի՛ւս կը բալեմ, նոր յոյսերով սըրաբրած:

Ի՞նչ փոյր թէ զիս զարնել ուզեմ կէս նամբան,  
Եւ նիզակին կողերս՝ անբուժ վէրքերով,  
Հո՞ն եմ դարձեալ նամբուս վըրայ յաղրական,  
Դրօսազարդ հանգրուանի մը իդառվ...

Մահակրաւէ՛ր Գողգոքայէ մը կ'ելլեմ,  
Մի՛ կորէ՛ք վազքս, ո՞վ ոնբապարս դահիմնե՛ր,  
Մին է կարծե՛լ արեւին լոյսն սպանել...

Եւ մըրիկը սանձել իր խօլ քափին մէջ,  
Զի ես Ուժին հաւատացի, ո՞վ զահեր,  
Ահա կուզա՞մ... կեամբին տիրել ասկէ վերջ:

## ՆՈՐ ՍԵՐՈԽՆԴԻՆ ԱՂՕԹՔԸ

Ով դու Վահագն՝ Աստուածը մեր հայրերում,  
Մենիք նահատակ հիմ ցեղի մը նոր սնրունդ,  
Քեզ կ'աղօրենիք խոր հաւատենվ մ'աննկուն,  
Ուժի ովկէա՞ն... արեգական լոյս ծընունդ:

Շո՞ղ մ'արձակէ, մեր մտերուն մէջ անզօր,  
Որպէսզի մունչ հայուրիւնն այս վախճանեալ,  
Ա'յս մահագի՞ն... պայքարներէն վերջ հըզօր,  
Մենիք ստեղծենիք լոյս Յարուրիւնն իր օրհնեալ:

Ահա՝ ցեղին արիւնն գիմի հըրավառ...  
Ահա՝ Մարմինն՝ ողջակիզուած այսքան դար...  
Մենիք անոնցմով հաղորդուած Քեզ կուզանֆ,

Նըզովէ՛ մեզ... երէ մոռնանիք վրէժն արդար  
Հասուցանել, վրէժն անողորմ, մահապա՛ր,  
Զա՞րկ կայծակո՞վր... բող յաւիտեան փրնանամֆ...:

## Ի ՊԱՏԻՒ ՈՒԺԻՆ

Վախկոսմերուն

Ի պատիւ ուժին մեհեան կանգնեցէք.

Ազա՛տ օրերու պերնանքին համար,

Դո՛ւք որ հաւատով ողջ մեռածներ էք:

Հան պատամունքի աղօրքներ ըրէք,

Այդ նոր Ասուուածին անունին համար

Երկիւղածօրէն խաչակթեցէք....

Ի պատիւ ուժին Արձան շինեցէք,

Դարերու նակտին գոռալու համար,

Թէ ինք կը վարէ բաղդին նաև անդեկ...

Արեւին լոյսով զայն հազուեցուցէք,

Նայուածին շանքե՛ր բոցելու համար,

Որպէսզի վասին սրտերն ըսլ ու եէք...

Ի պատիւ ուժին նոր երգ երգեցէք,

Դասուերուն վըրայ նոր Հայաստանին,

Վիրաւոր իմկած պլպումերուն հետ....

Եւ ովսաննանե՛ր բարձունքէ բարձունք,  
Ցեղին հին հոգին երկնելու համար...  
Կեանքի մեղեդին երգե՛լ անարցունք:

Ի պատիւ ուժին արի՛ւն բափեցէք,  
Յաղուրեամ գինի ըմպելու համար,  
Դո՛ւք, որ գարօրէն յոկ սողալ գիտէ...

Սիրեցէք կըրի՛ւն, աւին չունի՞ք դուր,  
Եւ սրսերնուդ տակ, Վըրէժ իրեղէն,  
Ու բժնամի արիւնի պասուք....

Ա՛հ, կատաղօրէն անվերջ կոռւցէք,  
Աստուածներու պէս ապրելու համար,  
Դուք որ հայուրի՛ւնն ազատ կ'երազէք....

1978.70



## ԿՈՌԻՒԻ ԵՐԹ

### ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻՆ

Այս իրիկուն հոգիիս հետ միմակ եմ,  
Տարաշխարիկ այս անիծեալ հողին վրայ,  
Այս իրիկուն յամառօրէն կ'երազեմ,  
Մահուան համար որ հեռուէն կ'երեւայ:

Ալ ի՞նչ մընաց կեանէս կեանէին հետ կապող,  
Զիս կը կանչէ կոփւն ազա՛տ... բայց անգուք,  
Արիւներանգ արշալոյսներն մքասօղ...  
Ու զրահեալ գաղափարին կենեղուտ:

Տո՛ր բանաստեղծ, Ասելուրեանդ թոյնն այրող  
Եւ վրբէժիք քուրն հերանոս մաքրափայլ,  
Ցանձնէ հոգւոյս համբայրով մը յուսաւող:

Զի այս իրկուն հոգիիս հետ հաւորուած՝  
Կ'երբամ կարմիր պայքարին մէջ մահանալ...  
Կ'երբամ ցեղիս հոգին տեսնել աննուան...:

\* \* \*

Նաւն կը սուրա՛յ ըդանեներով մւտայոյս  
Քըմայավար ովկէանին վրայ ալեկոծ,  
Ու կը նաւէ ալֆերուն մէջ խոց-հոգւոյս  
Վրէժն ահաւո՛ր բանակներով մարտակոչ:

Կերբամ այսպէս մոածումէն մտրակուած,  
Ճակատազրէն ու սեւ բաղդէն վիրաւոր,  
Ես իմ ձեռքովս գտնել Աստուածս կարսուած,  
Ու զայն կանգնել Արեւելքին մէջ հզօր...

Ու զայն կանգնել հայ սրտերու մէջ անգօր  
Վեց դարերու մոռացումէն վերջ այսօր.  
Կերտել մեհեանն Ուժի անպարտ Աստընյոմ...

Հայաստանի տաճարներուն տեղ պղծուն,  
Կերբամ այսպէս եկէֆ, եկէֆ ինծի հետ  
Դուք որ յաւե՛րժ ապրիլ, ապրիլ կը սփրէֆ:

\* \* \*

Ողջո՞յն ձեզ մերկ կարմիր դաստեր հայկական,  
Ողջոյն գետե՛ր մեռելներու գերեզման...  
Ողջո՞յն լեռներ, դուք էք միայն քաջ վըկան  
Դժոխածիմ արարքներուն մոնկոյեան:

Ահա՛ հոգիս կը փորոքի, կը լայննա՛յ...  
Ի տես խանձող սրտերու լուռ մխանէին,  
Ու վրէժիս Աստուածն ահեղ կ'արքննայ,  
Անտէր ցեղիս անէժքին տակ մահագին:

Իբրև ժամասխտ պիտ' քափառիմ յափտեան  
Մզկիրներու մէջ պայրամի օրերուն,  
Բանակներուն մէջ սփոելով մահ, արիւն:

Մինչեւ որ ալ գանկերն ամէն մոխրանան,  
Ճարուածիս նոր ձեւերուն տակ այսահար  
Բզգտելով Ղուրանն իրենց անէժք յար....

## ԶԵՆՔԻՍ

Վեց կապարով բեռնաւորուած լոյսի գումադ,  
Պատէն կախուած եղերօրէն կը փայլիս,  
Ճառագայթե՛լ սրտիս վլիմին վրայ անենյք,  
Երբ պղտորուին զինց ակունքներն երազիս:

Կը նայիս լո՛ւռ... բայց կենդանի, տիրական,  
Դում թէ կենանքն ես, եւ թէ մահը մարդակեր,  
Կողերուդ մէջ օրինութեան բիւր սերմեր կան,  
Ու չսպասուած յաղթանակի գոռ մարտեր:

Քեզ կը սիրե՛մ հոգիհատոր մանկանս պէս,  
Դում իմ արե՛ւս... ու իմ խուալս աննուան  
Փողիդ ծայրէն ազատութիւն կ'աւետես...

Երբոր դպչիմ զսպանակիդ բլրակին,  
Փոքորկուելո՞վ, ա՛հ, կը սուրաս յեղակարծ  
Բոցել կենանքիս՝ նամրան անել ու մըրին...

## ՀԱՅՐԵՆԻԳԻ ՈԴԻՆ

Հայ ժողովուրդին

Աչքերդ յոյսին երազմերով երդեհուած,  
Տառապամիքի նամրաներէն կը քալես,  
Կ'երքայ Ոզի մը առջեւէդ սըրարրած  
Կ'երկրպագեմ այդ Ոզիին առջեւ ես,

Աչքերուդ մէջ չունիս արցունիք եւ ո՛չ ալ  
Նախատինքը վհաս ու մեղկ հոգիին,  
Ի՞նչ հետուին է քաջուրեան մէջ մահանալ  
Ու պատանենի նառագայթովն Արեւին,

Կ'երկրպագեմ այդ Ոզիին առջեւ ես,  
Ազատութեան կարմիր սիւնն է լուսածին,  
Իր ըունչին տակ նոր դրումներ կը յածին.

Հո՛ն, հեռաւոր հայրենիքին մէջ այսպէս,  
Իրմով զինուած, ժայռ-հաւատքով մը արգէն  
Ալավետալնե՛րն... վաղուան Յոյսը կը կերտեն....

## ՄԱՀՈՒԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԲ

Մայր Հայաստանին

Թէեւ ըգբեզ մահացուցին վաս ձեռքեր,  
Ու կնքեցին դամբանդ ամբաց փականքով,  
Սակայն մարմինդ չ'եղաւ անարգ որդին կեր,  
Լայս ըգգեցած պառկեցար լոյս հաւատով:

Հողակոյտիդ վրայ սերունդներ մորքեցին,  
Պահապաններդ եղան հիւանդ արքաներ,  
Որպէսզի ա'լ հոգիդ չըլլայ արքածին,  
Որ լուս հատնիս մահաստանիդ մէջ աւեր:

Անոնք զիտցան թէ հըգօր են: Արեւներ  
Կրնան իրենց մէկ հարուածով կործանել,  
Ճառագայրներ... կրնան մարել մէկ շունչով:

Օ'ն, Յաղբուրիւմ... խաւարն՝ անցած է արդէն.  
Լուսարացին զերզմանիդ արզանդէն  
Ցիսուսին պէս կը յառնուս բո'ց անուրջով:

## ՀՐՈՒԹԵՆՔՆ ՎԵՐՋ

Միտք յանկարծ կը կասի իր խորհուրդէն,  
Վայրավատին ցնցումներու գողին տակ,  
Ըզգացումներս շատոնց մարած են արդէն,  
Քար լոռութեան կիզիչ շունչէն ամկըրակ:

Լոռութիւններն սորվեցուցին ինձ այլեւս,  
Գազանամա՛լ մարդուն հանդէպ սրբայիդժ,  
Կորընի լոկ սուրին ծայրին լուսերես,  
Եւ են քաղել աստուածային ամէն իդա:

Ա'հ, ճայն չի զար երբեմնի ուն դըրախտէն  
Ո'չ մէկ շունչ չի պղծեր զոհերուն  
Լոռութիւնը: Արարատեան դասուերուն

Վըրայ միայն կը թեւածէ վրէծն արդէն,  
Որ վաղուան սուրբ ժեփորին հետ որոտայ,—  
«Մահէն ոսքի», ելէֆ որդիի բաջ Հայկայ:

## Ո՞Վ ՀԱՅՐԵՆԻՔ

Ո՞Վ հայրենիք բատմնեցուցիչ տռամներու ահաւոր վայր  
 Ո՞ւր Արեգակն եթ նեղովայ, կը պատուէր մեր հայրերէն,  
 Այժմ աւա՛զ, կը խաւարի արփամփրփուր գնուերուդ մէջ,  
 Եւ լուսնկան Աստուածուիի, Առնիմներու զագարէն լուս,  
 Գուման աշխով մը կը նայի մահաստամիդ խաւարամած,  
 Եւ յեղնորակ նախամիներով կը գգուէ; գէմին հերոսներու,  
 Որսն ինձկան աստղերուդ տակ, ազատուրեան սուրին փարած,  
 Պայշարենով սուլթաններու անիծակուռ գէմիներուն դէմ,  
 Սրտերնուն տակ մի՛ւս կրելավ, դեղին մազգը վրէժներու,  
 Եւ աշխերնուն մէջը կուտած, կիզիք քոյթը ատելուրեան,  
 Խալիֆային երբամանով, երը կարաւանն տարագրուրեան  
 Փոքր-Հայքէն մինչեւ Մեծ-Հայք, մինչեւ ծայրե՛րմ Սահարային,  
 Խարզամի տակին տակ, Եւ կիրքերուն տակ մոնկոլին,  
 Իր մահակերպ ուրիշ քըռեց երկիններուդ տակ ասմազուն:  
 Ողբերգուրեան այս զիրքը անւ, զոր ո՛չ մէկ ցեղ դեռ չումեցաւ,  
 Ի՞նչպէս զըրե՛լ, ի՞նչպէս պատմել, ի՞նչպէս զըրել ոնիրներու  
 Մատեանն անսիրու ո՞վ հայրենիք, երը բու հոգիդ պղծուեցաւ...  
 Արեւուն տակ, լուսնկային, Եւ աստղերուն աստուածարիք,  
 Լուսապայծան Եւ սուեղծիչ հոգին էիր տիեզերին,  
 Մահուան ջերմով արդ կը դողաս, Եւ կը վասին եղերօրէն,  
 Նիզակալիք նմարաւուրեան, դր' ուն ողջակէզն իրաւումքին,  
 Դր' ուն դարերէն փորագրուած աստուածային բոցեղ կընիք,  
 Քու պատմուրիւն է կմէուած, արիւմ-արցումն սուամներով:

Ո՞ւր մընացին անցեալ փառքի եին օրերուդ խրախնանքներն,  
 Հըգօր էիր Եւ գեղեցիկ, առիւծներու պէս մըռնչող,  
 Երբ հերամու ուժն իբր Աստուած կը պատուէր որդիներէգ,  
 Յորեաններուդ մէջ կը հոսէր արփին իրեն նառազայրներ,  
 Եւ դասւերուդ վրայ օրինուած, հանդարտորէն կը բազմամար,  
 Հայկնան ցեղը գեղեցկադէմ, խուալ հոգին Արեւելքին:  
 Ո՞ւր մնացին լուսազմքէր պերն կորողներն տաճարներուդ,  
 Հայ արուեստի այդ հանհարներն, ո՞ւր սերունդներ աստուածա-  
 պատ,

Որ կ'երգէն «Փառք ի բարձունչ», բայց ո՛չ ուժը գերահրաշ...  
 Ո՞վ հայրենիք, ուժն իեզնեցին գաժամօրէն պարտուցամի...  
 Եւ բարբարոս վանուալներու արշաւամին դէմ մոլեզին,  
 Ժոյսան սուրին երկարիլու, Եւ տապարին արփիազունդ,  
 «Աստուած, Աստուած» աղերսցին յիմարօրէն խելազարուած,  
 «Աստուած, Աստուած» աղօրեցին մայրերը մեր դառնահար,  
 Բայց անձամօր ձեռքը չեկաւ, մեր վիզերուն վրայ ծանրացող  
 բռնակալին սուրը կուրել, որուն ի գուր սպասեցին...

Արդ, աւերա՛կ ու մխրացա՞ծ կը տարածուիս մահահանգոյն,  
 Ուր անօրի մազայլեր կը բափարին ազատօրէն,  
 Կարծես ամսմի արքան ըլլան աւերակին համայնական,  
 Եւ բըմկոց սէց արշերուն զիշերին մէջ ողանուագ,  
 Դըմո՞խ, դըմո՞խ մը կ'ստեղծեն, որուն ի տե՛ս սատանաներ,  
 Իրենց երկայն դումչը բնած սարսափահար կը խուսափին...  
 Ո՞վ գիրմասան անմեկելի, Եւ ո՞վ դըմոխ անմալըմքաց...  
 Ալրիւրներէդ՝ յատակ ջորին տեղ կը հոսի միայն արիւն,  
 Եւ կախարդիչ պարտկաներուդ վարդենիներն արմատայիր,  
 Մահը կուլան նոր հարսերուն, Եւ կոյսերուն արեւադէմ,  
 Զորակներուդ երկայնն իվար անգերեզման կիսառղջեր,  
 Անձարաց ըրունիներով երկինն ի վեր կը հայինին:  
 Բողո՞վ, բողո՞վ, այս ամէնուն, բողո՞վ կը որոխ, մենին կը կանչեմ,  
 Ու կը գանամն ին՛ն կը քօնէին, վրիժապատ հոգիներով,  
 Ո՞ւժը կ'ուղենի անձարտելի, Եւ մեղկուրեան կը քօնէն  
 Մեր ոսթերուն փոշին բօրուած, ո՞վ հայրենիք ահս կուզանի,  
 Տառապանին զինագրուած, Եւ ցնորուս տեսիններու,  
 Անարեկի՞չ գրուազներէն, այսահարեալ ժանիններով,  
 Մոլիկներուդ վրայ ցանի ըմբուռուրեան Եւ վրէծի  
 Կարմիր սերմեր վաղուան համար, յանուն ցեղին մեծ անումին,  
 Ցանուն զոհուող հազարաւոր նահատակաց արդար ուխտին:

Մնացորդներս ահա կուգանք, արեգակիդ ուրբ բռլորուիլ,  
Գերերշանիկ կեանքը նորէն լուրբ երկիմֆիդ տակ ըսկըսփի,  
Աւերներէդ զանձեր հանել, ի՞նչ որ ցեղին կը պատկանի,  
Ի՞նչ որ տուինք, եւ գոհեցինք, բռնակալի բիրտ կիրքերուն,  
Աւիւն, երազ, եւ գաղափա՛ր, եւ կենսայո՛րդ բորբ արեւներ,  
Ազառութեան Արձանիմ բազմ, պննիլ անոնց անիւներով...  
Եւ ասպետի յանդգնութեամբ ազգերու բուր խղճմտանքին,  
Պոռալ մահուան տարտարոսէն, ո՞վ հայրենիք վերածնուող,  
«Մենք ենք սկիզբն ու վախճանը տիեզերքին անպարազիծ»:



### ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Հանճար մըն էր նորահաս, գեղեցկութեան սիրահար,  
Ան ոսկի մուրն մը ունէր, եւ ժնար մը սիրամաս,  
Ուր ժամդակեց դարերու Զուարքութիւնն հոգեկըմայ,  
Կութերուն վրայ սրբատաւ:

Ան նոր երգին էր կախարդ, մոռցուած լոյս՝ արուեստին,  
Եւ իմբ կարծես հերանոս ոզին էր հի՞ն դարերուն,  
Ուր Սարփինան ցնծերգեց, եւ խըրախնանքն հետազին  
Սաղուունական տօներուն:

Պօմպէյի հին զիւերներն պատմեց մեզի արցունքով,  
Եւ գօրութի՞ւնն իրաւագործ ասպետներու բազուկին,  
Մըկումդխաղերն շանքալաց, ձիարշաւներն ակնարով  
Հըգօր ունիշով Արուեստիմ...

Տեսաւ սահող հաւտիներն ասսուածներու բնավայր,  
Ուր Կ'երքային կոչունքի արքենալու հանճարով,  
Վենետիկի լուրքազոյն ջուրերուն վրայ դիւրավար,  
Դէպի աստղերն լուսածով...

Քերողն հսկայ բազմեցաւ Պեզասի հուր բաշերում  
Անցաւ բոլոր արիւնու նամբաներէն սարսափին,  
Եւ հաղի քէ ան ըզգաց՝ դրած ըլլալ աստղերում,  
Ինկաւ սեմին վրայ փառքին:

«Գողգորայի Ծաղիներ»ն սեղմնց կուրծքին վրայ փափաւկ,  
Բանուորուին ողբերգեց, եւ արցունիներն իրեւ տող,  
Խըրեւ յակինք ցանցընեց, ծամերուն վրայ տրտմասուգ,  
Եւ պատիւին եղաւ ող...»

Օ՛ սիրոն իրեն երկինքն էր սրբազնացած սէրերու,  
Բանուորներուն հեծեծող, ինկածներուն կոյս անտէր,  
Հոգոյն խորէն հեկեկաց՝ սիրեց ցանոնք սրգալու,  
Եւ վիշտն անոնց մահաւէր:

Ան նահատակ իր ցեղին, բանաստեղծն էր ժաշարի,  
Եւ պէտք էր որ հնչեցնէր քնարն ոսկի տրտմալար,  
Ցեղին փառքերն աւերակ, ոսխներու ձեռք վայրի,  
Սիրոց միաց զերդ բուրվա:

Ի սէր կեամբի Զարքօնքին՝ Վահագնի քաջ Աստրծոյն,  
Բազմին առջեւ աղօրկեր, ցուլ մը ըրաւ ողջակէզ.  
Մինչ իր ետին գարուններ՝ կը խամրէին սրբծուն,  
Զարդի ունչէն հըրակէզ:

Լացաւ ամայքն Անիի պարխապներուն առջեւ մեծ.  
Տեսաւ ժարքի ժամն ձագեր, անտարժուրին զերեզման,  
Ցանկաց կոյսին, Յարուրեան, ըղեղին խիւռը փըռեց  
Աւերակին վրայ մահուան:

Որպէսզի ցեղն արքննայ, յիշէ փառքերն վաղեմի,  
Առնէ Հայկին մողուած, աստեղակուռ սուրբ սուրբ,  
Հնձէ Ոթիրն արմատէն, մինչեւ նոր ձայն մը լսուի,  
«Ազատուրին. ամենուղ»:

Ան ժիշ մըն ալ մեզ երգեց «Հացին երգ»էն խնկարոյր,  
Զմրուխտ հասկերն արփառող, աւեմ յուրք հողերում,  
Ազխառանքը ժըրաչան մշակներուն քրտնաքոր,  
Մինչեւ ոսկի իրիկուն:

Երբոր արփին բըռնկէր դաւտերում մէջ լըռամած,  
Եւ սիւէլ մեղմ երպանցիկ, ուունչը փչէր զովագին  
Յորեաններու հրդեհին, ան իր ժնարին վրայ հակած,  
Դովքը կ'ընէր նոր հունաքին:

Եւ հուսկ ինկա՛ւ վաղաժամ, ինկաւ ժերողն վրիժալու,  
Անկումին հետ քափեցա՞ն աստղեր, երասէկ երկիմքէն,  
Մինչ Արեւելք նոր արեան քատերարեմն էր անլուր,  
Ոթիրներու մրրիկէն:

Ինկաւ եւ ի՛նչ տեսիլներ քան սրտէն դէպի հոն,  
Գանկին մէջ ի՛նչ փոքորիկ, ի՛նչ կըրակ կար քաֆնուած,  
Եւ ի՛նչ անման ժերուածներ արտասուհցին սարսոռուն,  
Հոգին մէջ վրիժայած:

\* \* \*

Ո՛վ բանաստեղծ մենք պիտի կերտենք արձանդ մարմարեայ,  
Արձուարոիչ մոածման խորին ձեւովն հըրաքեւ...  
Հերոսներու յաղքալանծ, զոր պատուցիր ժնարին վրայ,  
Արձաններուն առընքեր:





## ԲԱԳԻՆԻՆ ԵՐԳԸ

Արարատի բարձունքին վրայ արիւնոտ,  
Ուր իմ խարոյլս ամայացած կը խոկայ,  
Զեզ կը կանչեմ չորս ծաղերէն, իմ նայրոտ  
Բագինիս ուրչ ո՞վ սերունդներ քաջ Հայկայ:

Հիմ հաւատին ուղը դըրէք բռնկի՛մ...  
Որ իմաստուն խօսքը դարուս կայծկլտամ  
Չեր մեղկացած հոգիներուն մահազին,  
Եւ ուժարափ սրտերմուդ մէջ բազուրեան

Վահագնը բող զահակալէ, որ անհուն  
Տառապանքին առշեւ մորէն ընդկըզի:  
Կայծեցէք զիս, որ ոնիրն իմ բոցերուն

Մէջ չքանա՞յ, ու ձեր երազն մըկրտէ...  
Յաղթանակի լոյսերուն մէջ, վասնի  
Կուպրի պէս սեւ խաւարը ձե՞զ կը խեղդէ....

## ՀԱՅ ՔԱՐՈԶԻՉԻՆ

Ցամքած հոգիդ՝ առասպելեալ խորհուրդով,  
Մօտեցուր հայ տառապանքին երկմատուր,  
Կա՛յծ մ'ապստամք գողցիր անկէ, ու անով,  
Խըրդ վառէ՛ ոսոյին դէմ անարդար:

Ազատուրեամ էտըլվայսներն իր կուրծքին  
Նահատակուո՞ղ հայուն համար սրտաբեկ,  
Պատգամդ չունի կեանքի անմահ մեղեդին,  
Գոյուրեամ լոյս մ'իսկ շ'արձակնը ան երքէ:

Քեզ մըկրտեմ ցեղիս արեամբն հրաւախան,  
Դո՞ւն ուժացեալ հայու զաւակ անկորով,  
Քեզ մըկրտե՞մ ցեղիս արեամք արփական...

Գաղափարի հսկայ մ'ըլլաս մբրկայի՛ն,  
Որ միտքը ձեւ մ'առնէ, հօգիդ՝ ալ կորով,  
Գրկս անհո՞ւն հորիզոններն աստղային....

## ԱՆՕԳՈՒՏ ԱԻԵՏՈՒՄՆԵՐ

Քաղաքն ամբողջ կը խայտայ պերմուրիւնով մ'անսովոր,  
Լոյսերուն տակ կը պառկի յօգմած նամբան անհատնում,  
Երազներու գիճովկ կը գիճովլնայ օրն այսօր,  
«Ծնա՛ւ Յիսուսն սպասուած երջանկուրիւն ամէնուն»:

Փողոցներէն կը հոսի՛ օամբուտ ալիքն տարփանքին,  
Մեծատուններն են զիմով օամբանեայով պարուևոյն,  
Աղբատ մ'անդին մինչ կուտէ ժերտերն հացին կաղամքին,  
«Ծնա՛ւ Յիսուսն սպասուած եղբայրուրիւն ամէնուն»:

Խանուրներէն կը յորդի կեանքի ամէն բարիքներ,  
Քախտաւորներն են զուարք, վայելքներով են զեզուն,  
Անդին ժաղցէն հալածուած կը դալկանան մանուկներ  
«Ծնա՛ւ Յիսուսն սպասուած կարեկցուրիւն ամէնուն»:

Պալատներուն մէջ տափուկ կը լսուի ձայնն դասնակին,  
Մեղեդիներ Ովսամնա՛յ կը տօնեն տօնն Աստղոյն,  
Սիրտերնուն մէջ կը վառի՛ երանուրիւնն այս կեսմէին,  
«Ծնա՛ւ Յիսուսն սպասուած ուրախուրիւն ամէնուն»:

Նկուղներու մէջ տամուկ հոգիներ կան ուժաբամ,  
Սիրտերնուն տակ սառած է արցութեն իրենց աշխերուն,  
Այս օրէնքին դէմ անխիդն կը հայինյեն բի՛ւր անզամ,  
«Ծնաւ Յիսուսն սպասուած արդարուրիւն ամէնուն»:

Եկեղեցին՝ կը գոռայ ժարողներով սիրածօն,  
Բայց դուռն ամուր կը գոցեն, անտուններուն, խեղներուն,  
Ո՛վ մարդկային սպարուած... մարդկային բուր բզգացուն,  
«Ծնաւ Յիսուսն սպասուած սէր ու գորով ամէնուն»:

Այս ամէնէն վեր սակայն արի՛ւն արի՛ւն կը տեսնեմ,  
Տանարմներու սեմին վրայ ու սեմին վրայ այս դարուն,  
Արդարուրեան ծոցին մէջ, ասուուածներու աշխին դէմ,  
Արի՛ւն արի՛ւն կը տեսնեմ, ի՛նչ անօգուտ աւետուն.  
«Ծնաւ Յիսուսն սպասուած խաղաղուրիւն ամէնուն...»:



## ՊԱՌԱՀԻՆ ԵՐԳԸ

Սիրուս խորումկ անդումդ մըմ է մահապար,  
Պեղուած վւտի ձեռքերով,  
Չումեցայ օր, արեւու օր մը պայծառ,  
Դարձուն մ'ամուռ վարդերով:

Երդիմիս տակ լուրախնամի տեղ՝ մահուան,  
Ունայնութիւնն ողբերգեց,  
Եւ սրտարուխ աղօր քններուս տեղ միայն  
Զարդիք զիս հալածեց:

Պարպեւեցաւ ամբարներուս կուռ ցորեանն,  
Տունս կտրին բռններէս,  
Սակայն յոյսըն դե՛ռ կանգում է՝ դիւթակամ  
Արշալոյսովն ժպտերես:

Ո՞վ իմ ցեղի ասպետական զաւակներ,  
Թռ՛դ ծեր հոգիս ձեզ օրինէ.  
Վաղը հազար բարիքի պերճ արեւմեր,  
Մեր լեռները կ'ողջունեն:

Վաղը հարսներ ներմակ հագուած կը տօնեն  
Մեծ կիրակին հայութեան,  
Ու քաւութեան խարոյկին մէջ կը վառեն  
Կստուածը հի՛ն դառնութեան:

Զի՛ մենք անցամք խաչելութեան ուղիէն,  
Յիսուսներով բենաւոր,  
Քամի՛ անգամ մեզ խաչեցին, բայց նորէն  
Ցաղքեցինք մահն՝ ահաւոր....

Կ'երգիմ հրպարտ, կ'երգեմ ցեղիս փառքը նոր,  
Ռազմիկի մը աւիմով.  
Ու գործ հողին նայող հոգիս սրգաւոր  
Կամմահանա՛յ... այդ երգով:



J

ԴԱՎԻՏ ՀԱՅՐԵՆԻ ԲՈՅՏ

ՄԱՅՐԸ ԿԸ ԶԻՆԵ

Աչերուդ մէջ արեւի ցոլք մ'է ինկեր,  
Եկուր տղաս համրութեմ,  
Եւ պարմանի հասակէդ վար անվեհեր  
Կեանքի հնձան մը կախեմ:

Արտին կուտան սահող առուին մէջ այսօր  
Տեսայ արեան երանգներ,  
Եւ արազի մ'իր կտուցով վիրաւոր,  
Կարմիր կոտա կը տանէր:

Օրօրօցիդ հսկումներս մոռցեր եմ,  
Եւ գիշերներս մօտարուն,  
Այս մենաւոր երդիքիս տակ մահադէմ  
Վերջին արեւս էիր դուն:

Քեզ դեռ չըսի՛, վէան այս պողպատ դանակին,  
Որ ափիդ մէջ կը դնեմ...  
Ա'ն պատիկիս դիւցազն եղաւ՝ ոսոլին  
Վաճեց լոյսը հոգիէն:

Քեզ դեռ չըսի՛... այն անիծեալ օրերուն,  
Երբ բակին վրայ ցանուցիր...  
Հօրոդ դեռ տա՛ք տեսայ ըդեղն ու արին,  
Դուն արգանդէս նշացիր:

Ո՛վ արիւնի զաւակ արեան մէջ կարդայ,  
Խմասուրեան գիրքը նոր,  
Այսօր կարծես ծեր սրտիս մէջ կը խայտայ  
Ցաղը-ամակ մը գերազօր:

Այսօր օրն է, գընա՛ որդիս առուակին  
Արեւաւա՛տ ուղիէն...  
Քեզ այսօրուան համար ծընայ, իմ անգին  
Շողն հոգիիս. ա՛ն նորէն

Խուժանն հեռուէն տես պարելով կ'ամպանայ,  
Դէպի դասունին ալարծրի,  
Մարախներու պէս կը դիզուին, բայց ահա  
Դրօս մ'ալ Հայկեան կը յածի:

Գընա՛, ամնեց յորձանմին մէջ խառնուէ,  
Գընա՛, ինչ վոյր իմ հոգին...  
Արդէն մահուան զանգակներուն կ'ունկնդրէ  
Գընա՛ կարմիր պայքարին...

Թո՛ղ բարբարս ունչ մը ըգբեզ մրրկէ՛  
Դաժանօրէն կոռուկու,  
Եւ թո՛ղ հոգիդ ամյաց պասուք մը լափէ  
Արիւն, արիւն լմպելու:

\* \* \*

Աչերուդ մէջ տղաս արիւն է խուժեր,  
Հուսկ անզամ մ'ալ համրութեն,  
Եւ արեգդէմ հասակէդ վար անվեհեր  
Ցամքարձակ բուր մը կախեմ...

## ԳՈՒԺԿԱՆ ՀՈՒՐԵՐ

Գուժկան լուրերու շանթէն զարնուած,  
Աստուած, կը հեղին այս կեանքը ոչինչ,  
Եւ մահուան կարօն մը կ'ըդամ յանկարծ,  
Եւ հուսկ ունչիս մէջ ժանիկ' ասէն ինչ....

Գուժկան լուրերու յոււովն աղեկէգ,  
Հալածուած, անտէր, քո'յր, քեզ կը յիսեմ,  
Վըրէժի քոյնով կատղած վազրի պէս,  
Հոգիս եմ զինած մոլուցով մ'ահեղ:

Գուժկան լուրերու սարսափէն ապոււ,  
Տեսիլնորու մէջ, մա'յր, քեզ կը տեսնամ,  
Կարօնէն այրած հոգիկ սիրանոււ  
Կ'ըմպէ արցունքը վասիս դառնահամ:

Գուժկան լուրերու սարսուռովն համակ,  
Հա'յր, քեզի կուլամ... հա'յր իմ ալեւոր,  
Ո՞ր սեպ ժայռին վրայ թշմամին վայրագ  
Զախշախնց զանկդ չ'ապրած օր մ'աղուոր:

Գուժկան լուրերու ունչովն հրկիզուած,  
Եղբայր մահացեա'լ... ողջ մեռել մըն եմ,  
Խալամի արեան հոգիս է ծարուած,  
Եղբայր ախորեա'լ... կոփ' կ'երազեմ:

Ո'ր էֆ այժմ աւա'դ, սիրուած հոգիներ,  
Սիրոս է գերեզմանն ձեր անհւներուն,  
Եւ սէրս վիրաւոր պատամբ մը լուսեղ...  
Ես խօլ ուրուակա'ն մ'անանուն, անտուն:

Գուժկան լուրերու շանթէն զարնուած,  
Աստուած, կը հեղին այս կեանքը ոչինչ,  
Եւ մահուան կարօն մը կ'զզամ յանկարծ,  
Որ հուսկ ունչիս մէջ ժանիկ ամէն ինչ....



## ՎԵՐՁԻՆ ՆԱՄԱԿԸ

Պանդուխտ տղաս վերջին նամակս կարօտի  
Մահուան սեմէն կը զըրեմ,  
Զի ա'յս գիշեր լուսին լոյսով մենք պիտի  
Վարենք կըրի՛ մահուան դէմ:

Հրդեհի տէկ կայծեր կ'իյնան գիւղին վրայ,  
Կ'այրի ցորեանն արտերուն,  
Եւ կիսայրեաց տաճարներուն մէջ կուլայ  
Սիրոյ թիսուսն ամէնուն:

Կը հաւատամ ժանդող ուժին տիրական,  
Ա'ն մեր Աստուածն է բարի,  
Սաղմոսին տեղ սուր եմ զրկեր սփրական,  
Սիրոս՝ գահն է Վահազնի:


Աղօք-ի իմ հոգին մեռաւ հոգւոյս մէջ,  
Հիմ աստուածըն՝ ալ չի կայ,  
Դաւոյնին մէկ զարկը կ'արժէ փողփողէջ  
Հազար աստուած անըզգայ:

Զի թշնամին պղծեց տանարն սրբաւուց  
Մեր պատիւին ամրաւէն,  
Համբերութիւնն իբրև արիւն գիմեվան,  
Ալ կը յորդի մեր սրտէն:

Մեզ համար չեմ անօրուրիւն ու ծարաւ  
Սարսափը պիղծ ոսխին,  
Կըրամիւտէ բազուկներով աստղական  
Կ'սպասենք մեծ կըրիւին:

Արիւն կ'ուզենք, արեան փոխան, եւ արդէն  
կը լըսուի ձայնն ժեփորին...  
Գնդակ մ'ահա անցաւ գլխուս վըրայէն...  
Քոյրըդ ինկա՛ւ տանս եմին:

Պանդուխտ տըզաս, վերջին նամակս կարօտի  
Մահուան սեմէն կը զըրեմ,  
Զի ա'յս գիշեր լուսին լոյսով մենք պիտի  
Վարենք կըրիւ մահուան դէմ:



## ՏՐՏՄՈՒԹԻՒՆ

Ո՞վ պիտի տայ հոգիիս երջանկուքեամ մէկ վայրկեան,  
Շուրջս ամէն ի՞նչ կուլայ քախծուքիւնով մ'անսվոր,  
Օգսոսոսի զիտերէն խոյս է տուեր լուսընկան,  
Եւ ես լքուած կը խորիիս խըցիկիս մէջ մենաւոր:

Գիրքի մը սեւ էջիմ վրայ ալ յոգնեցայ խորիելէն.  
Ըզգացումներս կը սառի՞ն եւ վայրկեան մը կ'զգամ քէ,  
Մեռելներ զիս կը կանչեն զերեզմանին խոր փոսէն,  
Ու կանացի քրքիջով մահն է որ զիս կը կարքէ:

Ժախտմներուն մէջ անուշ դառնուքիւններ կարդացի,  
Տեսիլներէս լրբուեցայ, իիմա տենչերս կ'արիւնին,  
Բան մը միայն կը մընայ հոգիիս հետ ու կ'անի,  
Ան տրտմուքիւնս է իմին, ամրուժելի, դիւային...

Եւ որպէս ջինջ հայելի՝ լուս կը գիտեմ անոր մէջ  
Դիմաստուերներն իղձերուս, պայքարներուս անաւարտ,  
Կիսակործան, աւերա՛կ, իտէալներուս էկնէը մեծ.  
Եւ անոնց վրայ կորողուող զերեզմանիս ֆարն անզարդ:

Քո՛յր, մելանոյց աչքերուդ նառագայրներն արձակէ՛  
Խորե՞րն սրտիս որ իիմա անդումդին վրայ կ'առկախութ.  
Նայուածքներուդ պէտք ունիմ, երգօր խօսքիդ որ տաճքէ  
Մուրը մըռայլ հոգիիս՝ որ կը լայննա՛յ, կը պեղուի...

Զի կանացի քրքիջով մահն է որ զիս կը կարքէ....



## ՔԻՉ ՄԸ ԽՈՐՀԻՆՔ

Քիչ մը խորհի՛մ այս իրիկուն, անուրջիս  
Տրոռմ աղջի՛կ, ճրգած վարսերդ ուսերուդ,  
Եղեանարո՞յր զիրքին վրայ, որ առջիս,  
Անէծքի՛ պէս կը բարանա՛յ՝ մահամուր.

Կողմէն արի՛ւն քոյն կը հոտի սարսորէն,  
Եւ քերքերուն վըրայ սիրսեր են սառեր,  
Գիրերն իբրուս՝ խլուած մահուան անդումդէն,  
Հոգիւս ներս, հոգիիս լոյսն են առեր.

Էջերն ամբողջ ոնիրներով նկարուած,  
Բիւրադրուա՛զ ողբերգութիւն այսահար...  
Ուր մահակերպ ուրուականներ կուգան յած,  
Ու սոսկումէդ զիրքը ձեռքէդ կ'իյնայ վար:

Քիչ մը խորհիմ սրտի ցաւով, տժգոյն քո՞յր...  
Թո՞ն զարդերուդ շինութիւնն հուցիդ մէջ,  
Մատեան հայո՞ւն, զար կարդացի վրիժալուր,  
Զիս բընկցուց կուոի բոցովը, անէէզ....

Մօտենամի՛ սո՛ւր, վրիժացոյ դանակին,  
Ուժին առջեւ երկրպագենի խենքի պէս,  
Հո՞ն է խոկա՛լն, հո՞ն է սերունդը վառքին,  
Հո՞ն կը հանգչի, աստղը վաղուան լուսագէս...

Եւ նանապա՛րին ազատուրեան ծաղկաբոյր,  
Կ'ըմբմւմարիմ մուշերուն մէջ վառողին,  
Քիչ մը այսպէս, եղեռնօրէն խորհինի քոյր,  
Եւ բարբարո՞ս ըզզացումով մոլեզին...

Խորհիմ այսպէ՞ս, տառապամի՞ զաւակ եմ,  
Թո՞ն զարդերուդ շինութիւնն խուցիդ մէջ,  
Եւ մօտենամի՛ գաղափարին գեղակերտ,  
Զի, քո՞յր արեա՞ն ծով մ'է խուժեր հոգւայս մէջ....



## ՄԵՐ ՊԱՐՏԷԶԻՆ

Յաւէտ կանանց տօսախներուդ ռուժին տակ,  
Համիս կուգար հիւսել գուլպայ իր քոռան,  
Դողդոց ըրբներն, մինչ կ'երգէին անգիտակ  
Հին օրերու հին սիրերգներ. անքարշամ  
Կանանչորակ տօսախներուդ ռուժին տակ.

Ծառերուդ մէջ մայրս օրօրոց կը կապէր,  
Կ'օրե՛ր մեզի, օրբերգներով սիրարոյր,  
Հո՛ն են մեծած մեր նախորդներն ու պապեր,  
Սիրոս հոն նամացաւ սիրոյ երազն ու համրոյր.  
Ծառերուդ մէջ մայրս օրօրոց կը կապէր:

Կեռասենիդ հարսի հանգոյն կը փայլէր,  
Կարմրագոյն պտուղներով պինուած,  
Ու վարդենի՛դ, սիրող կոյսին պէս լուռ էր,  
Միջօրէի այրող տապէն ծարաւած,  
Տեսիդ ամրո՛ղջ ջահերու պէս կը փառէր:

Արփին խայտա՛ր շատրւամիդ մէջ աղուոր,  
Սնդուսելով մեղմ ալիքներն ծփծրփոմ,  
Ծիածանուած լոյս կարիլմեր բիւրաոր  
Հո՛ն ծընէին ու մեռնէին օրն համրուն,  
Արփին խայտա՛ր շատրւամիդ մէջ աղուոր:

Շողը բանար ծաղիկներուդ թերքն ամէն,  
Համրոյրին պէս որ սրտին վրայ կը բացուի.  
Արքնցնե՛լ նիրեղ սէրերն երազէն,  
Դո՛ւն ժպտէիր կախարդագեղ իր հուրի,  
Շողն երք բանար ծաղիկներուդ թերքն ամէն:

Այգը օծուն կենդանուրիւն տար ժեզի  
Թռչուններու գեղօններէն, ո՛վ պարտէզ,  
Կ'ըւայիր կո՛յս նոր դըրախուը երազի,  
Հողիններու նոր աշխարհը սիրակէզ,  
Երրոր այգը կենդանուրիւն տար ժեզի:

Ա՛հ, զարուն է, ժեզ կը յիշեմ անձկազին  
Բուրոր անցեա՛լ յիշատակներս մանկուրեամ,  
Լացը քրչու, ու մայրիկին սիրուն անզին,  
Հօրս վերջին նախուածքն ազդու բաժանման,  
Ա՛հ, զարուն է, ժեզ կը յիշեմ վերստին....

Ո՛վ իմ պարտէզ գեղեցկուրեամ դիցուիի,  
Ի՛նչ եղան քու մակներըդ սիրական,  
Աւաղ, աւե՛ր... կուրծքըդ արեամ կը վառի  
Կուրծքիս պէս բորք, բայց կ'երազեմ Ապագան  
Ո՛վ իմ պարտէզ գեղեցկուրեամ դիցուիի...  
.....

## ՈՐԲ ՏԱՂԻԿ

Զիւնու գիւեր Դեկտեմբերի,  
Սիրոս կը յուզես տրտմախռով,  
Սիրոս կը յուզե՞ս տրտմախռով  
Զիւնու գիւեր Դեկտեմբերի:

Մահասարսուն տեսիլներու,  
Մրցփանիչն եմ դալկացած,  
Մրցփանիչն եմ դալկացած,  
Մահասարսուն տեսիլներու:

Հոս մենաւոր խուցիս մէջ լուս,  
Կ'ապրիմ մահը մեռնողներուն,  
Կ'ապրիմ մահը երազներուն,  
Հոս մենաւոր խուցիս մէջ լուս:

Իրերն ամէ՞ն կը տժգութին,  
Երք մտածումս անոնց անցնի,  
Երք մտածումս անոնց անցնի,  
Իրերն ամէն կը տժգութին:

Ու զայրոյրիս կըրակմերէն  
Գուրը շառո՞նց, փախաւ, փախաւ  
Գուրը սրտիս մեռա՛ւ, մեռա՛...  
Հոգիիս օէկ կըրակմերէն:

Ու հոն ծընաւ Յիսուս մ'աղւոր  
Վըրէժի նոր տեսիլներով,  
Վըրէժի հո՛ւր տեսիլներով  
Ծնա՛ւ, ծնա՛ւ, Յիսուս մ'աղւոր:

\* \* \*

Վերջին գիւեր Դեկտեմբերի,  
Սիրոս կը յուզես անուրջով լի,  
Սիրոս կը յուզես ըղձանելով լի  
Վերջին գիւեր Դեկտեմբերի...

Յիշատակմե՛ր զիս կը տանչեն  
Գիւղի անո՞ւ յիշատակմեր,  
Բաժանումի յիշատակմեր  
Այս իրիկուն զիս կը տանչեն...

Կաղանդի հին իրիկուններ,  
Շրջապատուած բարիկներով,  
Շրջապատուած եղայրներով  
Մանկուրեան հետ իրիկուններ...

Նոր Տարիի ցնծուրիւններ,  
Համբոյրներով, ա՛հ, պըսակուած,  
Նըւերներով բեռնաւորուած,  
Նոր Տարիի ցնծուրիւններ...

Ու Մնունդի առաւտմեր,  
Հայրենական երդիքին ըուրջ,  
Հայրենական սեղանին ըուրջ  
Մնունդի սուրբ առաւտմեր...

Ուր էֆ, ուր էֆ, ճեզ կը կանչեմ  
Վըրէժիս նոր Յիսուսին մօտ,  
Զեզմով սընի երազս ամգուր,  
Ուր էֆ, ուր էֆ, ճեզ կը կանչեմ....



### ԻՄ ԳԻՒՂԸ

Հայրենաբաղա Բանաստեղծ՝

Կ. ՍԻՏԱԼԻՆ

Գիւղս հեռաւո՞ր ու խաղաղ, ես կարօտցայ ո՞հ որքան,  
Ապառաժի մը կողէն հոսում ջուրերը վրթիս,  
Եւ ժիւերուն տակ նսող բարի ծերերն ուժաքան  
Հեմեաբն իրենց միամիտ...

Իրիկնային ժամերու զանգակներու ճայնն աղու,  
Կակաչներու պէս հազուած, դերբուկ նամրէն շար ի շար՝  
Բեռնաւորուած կողերով, երբ ժամուոր հարսներու  
Դէպի տանար լուսավառ...

Հնձուորներուն ծանրախայլ զուարք դարձր դէպի տում,  
Կալերուն մէջ օրինութիւն սփռող ըունչը գերազօք,  
Եւ արեւին եռ'սկ անգամ պազք խոնարի հասկերուն.  
Ճակատներուն քրտմարոր...

Կարօտագի՞ն կանչերով, բլրան զօտի ուղիեն  
Իշխող հօտը խուռներամ հովիւին հետ զուարքուն,  
Եւ բարեպատ մամիկին բյլխած հոգւոյն խորերէն  
Դեղուկ աղօք-էն Աստղծոյն...

Եւ մարգն իրենց խանձարուր, լուսինին տակ աստղերուն  
Մանուկներու բունն ան՛ւ հրագանգուր մազերով,  
Որոնց շարքին մէջ օր մը, ո՞վ վիրաւոր մտածում,  
Ես ալ կայի անվլրով...

Վերջալոյսերն իմ գիւղին ի՛նչքան խորին եւ աղուոր  
Էին, ի՛նչքան մեղմ էր սոյլն իրիկնային զեփիւոին,  
Ո՞ւր աղջիկնե՛ր կուժերով աղբիւրներէ լուսածոր  
Զուր առնելու կուգային...

Ցայգը ի՛նչքան օրինեալ էր կալերուն մէջ լուամած,  
Եւ ամենուն արտին վրայ բարիք ու ցող կը մաղուէր,  
Երբ անդորրին մէջ օծուն, վաղուան յոյսով պրարբած,  
Գիւղը յոգմա՛ծ կը նիրիէր...

Գեղեցկութեան ամէն էջն պատմերգելու համար իմ  
Քնարս վիրոս կը փերի... Եւ բանստեղծ՝ յուսահատ,  
Ի՛նչպէս դառնանի կը նշա՞մ արեգակին մտերիմ,  
Եւ կարօտին մեր անյագ...

Ի՛նչպէս դառնանի աւերակ ակութներու լացին մէջ  
Քարերն իմենին յոււեր են, եւ արիւնու հողերուն  
Անիծերգէն ո՞հ կարծես պիտի ըլլամ ընչահեղա,  
Վրէժիս մէջ փրփրուն...

Ըսէ, ի՛նչպէս ստեղծենի գեղեցկութիւնն իր կորա՛ծ,  
Յոււերուն մէջ որք հոգիս կը մահանա՛յ ամեն օր,  
Եւ կարօտին կ'աղնծի անապատին մէջ նետուած  
Մաղկի մը պէս սըգաւոր...

Վերջալոյսերն իմ գիւղին կըսեմ նորէն ի՛նչ աղուոր  
Էին, ի՛նչքան մեղմ էր երգն իրիկնային զեփիւոին,  
Ո՞ւր աղջիկնե՛ր կուժերով աղբիւրներէ լուսածոր  
Զուր առնելու կուգային...

Կը վերյիշե՛մ ու դարձեալ կուլամ իմ գի՛ւղն աւերակ,  
Եւ լացիս մէջ անսփո՛փ, փակած աչերս լոյսին դէմ  
Եւ Աստղծոյս՝ բարքարոս մարդկութիւնն այս բովանդակ,  
Մեհենօրէն կ'անիծեն...



## ՊԵՐՃՈՒՀԻՒՄ

Ներսը մահնիդ մէջ համդարտիկ կը նիրիես  
Գրկած ծոցիդ մէջ մանկութիւնս իմ անցեալ,  
Եւ կոպերուդ հըրացչին տակ լուսագէս  
Կը պահես լո՛ւռ նկարն հոգւոյս սիրահալ:

Զայնը կ'առնեմ փափուկ ունչիդ միւռնեռոյք,  
Խորաքախիծ լըռութեան զիրկն ընկղմած,  
Եւ պանդուխտի սունըս սրտիս պէս քափուր,  
Միայն ժուկին արեւովդ է ողողուած....

Կը մօտենամ սուրբ հաւատեռով երջանիկ  
Օրորոցիդ, ձեռքս պակ մը բռնած,  
Օրինութեան հետ ե՛ւ այս պսակն լոյս նակտիդ  
Երբ որ մ'ըլլաս դիւցազնուի մ'աննուան....

Եւ ֆեզ ըմծայ կարմիր քնարս վասուալար....  
Դուստը չժնա՞ղ եքերային իդձերուս,  
Զիբենիի միւզն ես սրտիս վրայ դալար,  
Անզին սփո՞փն տառապանքի օրերուս....

Դու չես զիտեր իմ դիցուիի՞ս անքարրան,  
Վիւսը սրտիս, եւ լոցն հոգւոյս լայնարաց,  
Կոծն աղեկէ՞զ կարմիր ցեղին մեր քուաս,  
Գաղրի դժմէ նամրաներուն վրայ անհաց....

\* \* \*

Մեծցիր աղջիկս, իմ նախընծաս Յուլիսեան,  
Քեզ յըզացանք ազատուրեան ամսոյն մէջ,  
Ա՛ն քոզ ըլլայ սրտիդ երազն յաւիտեան,  
Քեզ յըզացանք հուրովն արփուոյն փողփողէջ:

Սիրուս բանամ օրորոցիդ ոտքին տակ,  
Լեցուած վրէժի գաղափարովն հոյաէն,  
Դո՛ւ որ հանդարտ կը քըմանաս անզիստակ,  
Խուժերն անդի՞ն, քու քոյրերդ կը խաւեն...

Գլխուդ վերեւ մայրիկդ արիւն կ'արտասուէ  
Յոււովն անյոյս որդեկորոյս մայրերուն,  
Զարինուրանքէն մեր աստուածն ի'սկ մեռած է...  
Ու դեռ անդին կը բգժուկն սիրոն հայուն,

.....  
Ալ բաց աշերդ լոյսին՝ որ դեռ կը ծագի:



## ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

Կառուի դաւաւ մեկնողներուն

Մատա՞զ ձեզի, երբ հասնիք հայրենական հողերուն,  
Գաղջ բուրմունքը արիւնին, քո՞զ փորորիկ ձեր հոգին,  
Երբ զգեցած հըրեղէն Զրա՞նն Յոյշի՞ն Ցաղը-ուրեա՞...  
Շարուիք նակատ ընդ նակատ թշմամույն դէմ մարտնչիլ.  
Զեր կըրակները քափին անոնց գլխուն, գիւղերուն,  
Եւ մոխրանայ դաւոն համայն, հիւղերն անարգ իժերուն,  
Տափաստանները բոլոր, եւ նամրաներն որոնց վրայ  
Ցեղը՝ դաժան բանուրեան կարմիր ուրբան ուսերուն...  
Կարմիր երկարը կուրծքին... ո՞վ ցնորուն մտածում...  
Քայլց մահուան հովիտէն, քայլց իր հաւատքն աննուան  
Աւերերուն վրայ ցանեց, ի՞նչ խրախո՞յն ձեզ համար.  
Կըրակեցէ՞ք, քող ձորերն, այժմասաններն ըրոնկին,  
Դուք բոցերուն լափիկող հրճուաֆներուն պէտք ունիք.  
Որ նախինն իր նեխուած յատակն վրայ ցամաքի,  
Ինչպէս ահեղ օր մ'Ասուած կըրակներով ողողից  
Սողոմ, գոմոր գիւղերը...

Կըրակեցէ՞ք ընկերներ...

Արդարութիւնն մեզ հետ է, եւ ձեր հաւատքն իրը վահան,  
Իբրև պարիսպ դիմադրէ՝ կատարուրեան ալիքին,

Մի՛ խնայէք ո՛չ մէկին, ո՛չ ծերերուն, ո՛չ մանկան,  
Թուառութիւնն իր լրման, հասաւ, արի ընկերներ,  
Եւ իր կարմիր բարձունքէն ձեր աշխերուն կը նայի,  
Ձեր սրտերուն մէջ կուլայ, ամէն մէկիդ ալանչին  
Կը փափրայ, կամ ուժզին ձայնով մ'ահեղ կը պռոայ  
«Անզուր եղէ՛ք, բարբարո՞ս, այս առասպել օրերուն»,  
Կ'ըսնմ նորէն քող ըլլան ձեր հարուածներն սասանչի,  
Ի'նչպէս քարառը՝ ծովուն կը պատոէ կուրծքը լայնէի,  
Ի'նչպէս լաւան մտարորը լեռն արգանդէն կը ցնցէ...  
Յափուակուած, երրոր ձեր կուրիքն մէջ սրբազն,  
Շարժէք սուրեն արնավառ, մարախներու պէս քափին,  
Եւ դուք անզոյ ոզիներ, անոնց աշքէն խուսափի...  
Թող յոգմուրիւնն ալ երբէք իր ծամրութիւնն չի դընէ  
Բազուկներուն ձեր ուժեղ, եւ երկարներն մօսինին  
Թող չի տաքնան ընկերներ...

Կրակեցէ՞ք...  
Աշխերնիդ՝

Հաւատացէք խօսերուս, եւ մերողի օրինութեան,  
Մինչեւ որ լոյսն չի տեսնեն Ազատութեան Սրեւին...  
Մահն իրեն սեւ բիրերով պիտի երբէ՛ք չի գոցէ...



## ԿԱՐՄԻՐ ՍԵՐՈՒՆԴԻ

Հոգւոյս մէջ կայ Հայաստան մը լռամած,  
Անյիշատակ դարերէն մեզ իբր աւանդ,  
Պապերմ իրենց որդիներուն են բողած,  
Զոր կանգնելու չունեցան ո'չ մէկ ըղձանք.

Հայաստանը՝ երբեմն ըմբռստ գոռգոռաց,  
Բոնակալ բի՛րտ արքաներուն դէմ փըքուն,  
Երբ վատօրէ՛ն բեւսուցին խաչէ խաչ,  
Սերունդ մը նո՞ր ծընաւ կողէն սարսըռուն.

Եւ ան Շիրմին տուաւ հոգի, եւ արիւն  
Զամբեց ցամքած երակներուն ուժաքամ,  
Ան Շիրիմին տուաւ երա՛զ եւ աւիւն:

Արդ կը զարմէ աստուածօրէն կուրծքը բաց,  
Անյուսահատ մոլուցին մէջ այս անգամ,  
Հին դարերու վըրէժովն է սըրարքած....:

## ԴԱՏԱԿՆԻՔ

Սուլթանին՝ եւ իր անքարոյ ցեղին,  
«Կէիունով կըունեցար ու պակաս գտնունցար»:

Ո՛վ հաւիփայ վոխամորդ Մուհամմէտի կըրօնին,  
Մտամալուի գահին վրայ ոնիբներով կը պանծաս,  
Միմարէ՛քներդ բարձրադիր հայինյանք մ'են լոյսին դէմ,  
Անէծքի պիղծ կորողներ, ուրկէ հսլամ ցեղն վաւաւ,  
Իր Ալլահին կ'ազօրէ խղճմտանքը լուալով...  
Աղրիւներուն մարմարեայ՝ ջուրերուն տեղ լուսածոր,  
Արիւնին մէջ հայ ցեղին՝ թիրեւնալու մեղքներէն:  
Արեգակն իսկ պիւն՝ չուզեր քաղքիդ վըրայ ամբարիւն,  
Իր նառագայրն արդակել՝ արդարաւող, ստեղծիչ,  
Զի ծոցին մէջ կը ծընին, թիւր ձևերը եղենի...  
Եւ արիւնի ակումբներն նախ իր պորտէն կը ծորին,  
Ու կ'երկարին դէպի ներս, Հայաստանի սրտին մէջ...  
Վտակածեւ հսկելով, մինչեւ հասնին ոսքերուն,  
Մեր հիմաւորց Մասիսին, կ'թլան ծովե՛ր անսահման....

Ո՞վ բարբարոս հաւատամի, ալիքն Հայկեան արիւնին  
 Օր մը պիտի փրփլըի՛, անզուսպ, ինչպէս խորախոր,  
 Ահեղագոռ ովկիւնի ալիքներուն պէս վայրագ...  
 Եւ մեծազօ՞ր կայսրուրիւնդ անդեկալար նաւի պէս,  
 Խրաւունիքի կըրանիս սեպ ժայռերուն պիտ' ջախուի,  
 Արքայանիստ Հին Ռատանդ պիտի վլչի հիմունիքն...  
 Զի պիղծ ըրբներդ եղծեցին, լոյսին համբոյըն կենարար,  
 Արդարուրեան նույնի ի'սկ, դուն չուզեցիր ունենալ...  
 Կանրեղիդ մէջ մարմբրուն, եւ մեր ջակին շառափէն  
 Նախանձելով կատղեցար, ո՞վ անձիր ցեղ ցեխանձին...  
 Թուռառուրեան երդեհը երբահրեցիր քրչալէն,  
 Զը խորենով քէ՛ կայծերն մեղկ սրտիդ մէջ կը քափեն,  
 Եւ պղծագիր Օրինազիրքդ անոնց հուրէն կ'ածխանայ:  
 Արդ, Ալլահիդ կ'աղօրես մաքրակրօն սուրբի պէս,  
 Եւ պալատիդ մէջ քըսամ գեղութիներդ կը պարե՛ն,  
 Աչքերուդ դէմ ցանկասոլ, եւ մերկուրեան դէմ անոնց,  
 Կ'ուրի հոգիդ ամբարիւտ. եւ կ'արբենաս կ'արբենաս,  
 Վերջին արքայ քրքալամ անհծապարտ կայսրուրեան...  
 Անոնց ծոցին բուրմունիքն, սիրտդ է արքօհու այս զիւեր,  
 Կուզես քաղիկ ցանկուրիւնդ, մոռնալ ոնիրդ անոնց սեւ  
 Աչքերուն մէջ սիրածարծ, եւ նուազին մէջ անոնց,  
 Երբ զեղսուրիւնն ալ իր հուսկ սաստկուրեան մէջ մարմբրի,  
 Եւ պալատին սիմենքը լուուրեան խոր սարսունէն  
 Լոյսերուն հետ համբուրուին, այն ատեն դուն ցոփ Արքայ,  
 Կ'իյնաս զակիդ վրայ ոսկեայ, վերջին բաժակն ըմպելու  
 Գեղուսիի մը ձեռքէն, որ սրտատրոփ կ'երկարէ...  
 Շրբունիներուդ անյագուրդ, եւ կիրքերուդ հետս մարմինն,  
 Ո՞վ հերանոս քրուրին, եւ ո՞վ վախնան ահաւոր...  
 Խըրախնանիդ վերջ կարմիր խըռով քունիդ մէջ արդեօֆ,  
 Կը լրսէ՞ս ճայնն զոհերուդ, անապատին խորերէն,

Արեւահա՛ր կ'աղնծին, աւազներուն վրայ կիզիչ,  
 Գիւերը քոնի է անոնց աստուածագեղ մերկուրեան,  
 Քիմմբներին լոկ կը քրջուի այզուն ցողով երկնաշուր,  
 Երկրի բոյսն գրկուած նակտիդ անունը կուտեն:  
 Կը լրսէ՞ս ողբը մայրերու, անէծքը անոնց հոգիին  
 Ժանզի նիման պիտ' փակչի ձեր սուրեցուն արնացու,  
 Որ դուր ի գու՛ր քրտընիք պատշաճէն դուրս բաւելու...  
 Կը լրսէ՞ս երզը ցնցող քերպուներու քընարին,  
 Մեծ եղունի առաջին կարաւանէն երկնուած,  
 Կը ծաւալի երգն անոնց՝ վրիժադասն, բոցաւես,  
 Ստամպօլիդ նեխոտած փողոցներէն անցնելով,  
 Կուզայ հասիլ ոմբակերտ գահիդ հիմքը բայէայել,  
 Եւ մանցորդ հայուրեան երկնել հոգին բարբարոս:  
 Կը լրսէ՞ս հունին հեռաւո՞ր ժեփորմերուն մարտակուն,  
 Ուշուալիներու բանակն է, բանակն է ա՛ն վըրէժին,  
 Շարիսպներուդ դուռին մօտ, կայնած լոյսին անունով,  
 Կ'ուզեն մահիկդ սպանե՛ն, եւ Ղուրանիդ պիղծ քերպերն  
 Կունեներուդ բիւրաւոր կունեներուն վրայ երդենե՛ն...  
 Եւ մակարոյծ գոյուրիւնդ ջնջել երկրիս կամարէն:  
 Կը տեսնէ՞ս ուուն մահակերպ կախուողներուն վեհոզի,  
 Եւ ամբոյը որ անոնց ոսիերուն տակ կը երնուի,  
 Մտածելով քէ՛ կրցաւ յաղըանակե՛ն լոյսին դէմ...  
 Կախաղաններին կը նօմին Ցարուրեան լոյս հաւասարով,  
 Արեւուն տակ մաքրազօծ, եւ կիրքերուն դէմ անոնց,  
 Վերջին անզամ նայելով ողջ հայուրեան Արեւին...  
 Ստամպօլի երկինին, ե՛ւ Ալլահնուդ ոմբածին,  
 Ողջունեցին մահն անարգ, իրենց ուխտին ի նուեր...  
 Գաղափարին աստղահե՛ն, եւ խտալմուն համար սուրք:  
 Եւ կրկէսին մէջ դաժան, անոնք, որոնք որ ինկան,  
 Ռամիկ, հերոս, բանաստեղծ երի՛տասարդ արեւներ...

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ո՞վ յիմար ցեղ խոզածին, անոնք մահուան որսը չեն,  
Ազատարար դըրախտին լուսեղին շէմբն են վաղուան,  
Ուր սերունդներ պիտի գան, անցնի՛լ անոնց վըրայէն  
Յաղը անակի արնահիւս դափնիներով պննուած...  
Որովեսու չ'ուզեցիր սիրել լոյսը կենսարաւու,  
Հոգիդ մընաց բանտուած խաւարին մէջ ամերազ...  
Բայց դուն նորէն կ'աղօրես մաքրակրօն սուրբի պէս,  
Եւ պալատիդ մէջ լուսեղ, գեղուհիներդ կը պարեն,  
Կամարներուն տակ մարմար տօն կը սարքես յաղըութեան,  
Առանց զիտցած ըլլալու խորութիւնը անդունդին...  
Որ կը պեղուի՛ կը պեղուի՛ ձեր իսկ ձեռքով սրբափիծ,  
Ձեր արիւնու պատմութիւնն ինն վերջնապէս քակելու:  
Եւ ո՞վ սարսափ ահաւոր, մեր արիւնով զինովի...  
Խըրախնանիդ մէջ այսպէս, չե՞ս կարդար զիրն անողոք  
Արդարութեան ձեռքերուն, գրուած կարմիր տառերով...  
Որմին վըրայ պալատիդ, եւ կայսրութեանդ նակատին,  
«ՄԱՆԵ, ՄԱՆԵ, ԹԵԿԵ՛Ղ ու պիտի մեռնիս վայրի ցեղ»



	Էջ
Աղօթ-Ք Մուսային.....	10
Անօգուտ Աւետումներ.....	32
Բագինին Եղգը .....	30
Գուժկան Լուրեր.....	38
Դանիիլ Վարուժան.....	27
Դատակնիք.....	59
Զէմֆիս .....	20
Ի Պատիւ Ուժին.....	16
Խ Գիւղը.....	51
Լուրեր Կորկուտեան իր «Հրեղէն Երգեր»ուն մէջ..	5
Լուրերնենի Վերջը.....	23
Կուուի Երք.....	18
Կարմիր Սերունդը.....	58
Հայրենիքի Ոգին.....	21
Հայ Քարոզիչին.....	31
Մահուան Յաղըանակը.....	22
Մայրը կը Զինէ.....	36
Մեր Պարտէզին.....	46
Նախերգանին.....	11
Նոր Սերունդին Աղօթ-Քը.....	15
Ով Հայրենիք.....	24
Որք Տաղիկ.....	48
Պառաւին Երգը.....	34
Պերնուհինս .....	54
Վերջին Նամակը.....	40
Տրտմութիւն .....	42
Ցեղին Զայնը.....	14
Քերբողին Զօնը.....	3
Քիչ մը Խորիին .....	44
Օրհնութիւն .....	56

Волгоград

✓

1-504

8711


118

8711

ԳԻՆ՝ 50 ՍԷՆԹ

ՏԵՐԱ

Գ. 12 - 50 - 115





NL0341551

36.531